

տամէ, թրիեստէ, Պորտոյէ, Հաւանայէ և Նանթէ վերջը, այժմ իւր տարեկան տակառաշափը 8, 304, 987 տւելի է. կը տեսնենք դարձեալ որ Ճենովա 350, 440 տակառաշափէ՝ կ'ըլլայ 2, 953, 894, անցնելով քան գելապով և զշաւր, որոյ աճումն ելաւ 388, 554 տակառաշափէ՝ 2, 485, 387. այս յետին աճումն յիրաւի նշանաւոր է, բայց ոչինչ է երբ բաղդատենք օտար նաւահանգստաց հետև մտածենք այն ահագին ծախսերը. որ եղան այս նաւահանգստին համար: Յիշենք նաև զշոլ, որ 262, 955 տակառաշափէ բարձրացաւ 2, 223, 857, 1832 ին բաղդատական յիշատակարանին մէջ կը գըտնենք՝ որ Ամսդերտամկ'անցնէր զՓորտոյ և զնանթ 245, 681 տակառաշափով, իսկ այժմ Պորտոյ 945, 647 տակառաշափով հազիւկ'անցնի զիւուան որոյ 1832ի տակառաշափն էր 225, 348. իսկ այժմ՝ կը հասնի 1, 928, 446 տակառաշափ: Աղեքսանդրիա 220, 682 է բարձրացաւ 1, 618, 036 տակառաշափ: Թրիեստ շատ նշանաւոր նաւահանգստ մը եղաւ, որոյ տարեկան տակառաշափն է 1, 384, 877. Ռուան 140, 836 տակառաշափէ աճեցաւ 828, 942 միայն, որով և շատ աննշան եղաւ աճումը. Տունքէրք կ'անցնի զիւուան 1, 128, 746 տակառաշափով. Սէթ 1, 041, 752 տակառաշափի շարժում մը կը ներկայացնէ: Կըրնանք նշանակել նաև իրրե գլխաւոր նաւահանգիստներ, որոց մի քանին բոլորովին նոր են, Պուէնոս Այրէս՝ 400,000 տակառաշափով. Շիքակո 3, 926, 318 տակառաշափով. Պումպէ 2, 135, 385 տակառաշափով. Նափոի 1, 729, 969 տակառաշափ. Պրեմա 1, 444, 685 տակառաշափք. Զմիւռնիա 1, 420, 668 տակառաշափք, Քանդոն 1, 333 134 տակառաշափ:

Իսկ գաղղիական նաւահանգիստներն հետևեալ կերպով կրնանք գասաւորել. Մարսիլիա, լը Հաւրը, Պորտոյ, Տիւնքէրք, Սէթ և Ռուան:

ԱԽԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱԴՐՈՒԹԻՒՆ

Պաղեստին

Պաղեստինի հին անունն (Երրանցերէն՝ Պէլչէթ) Քանան է:

Յիրաւի առաջին բնակիչներն իրենք զիրենք կը համարէին Քանան որդւոյն՝ Քանանու զաւակներ: Նորա Երրայեցւոց աշխարհակալութեամբն զրկուելով անկետ եղան, և յաղթողք իրենց նոր Երկիրն՝ Երկիր Երրայեցւոց կամ Երկիր իս, բայէլի կողեցին: Յետ գերութեան՝ Երկիր Յուդայի անունն առաւ, ինչպէս բնակիներն ալ իսրայէլացին անունն փոխեցին և Հրէայ ըսուեցան: Յիրաւի Յուդայի ցեղին մնացորդներն կազմեցին նորակազմ աղքութիւնն: Հռովմայեցիք Յուդայաստանը Երկիր Յուդայի կուելով՝ այնու բովանդակ Պաղեստինի կը հասկանային, մինչդեռ Յուդայաստանը մաս մ'էր Պաղեստինի, հարաւային մարզնէր: Զաքարիա մարդարէն միանգամ զՊաղեստին սուբէ երէր կը կոչէ, և Երրա-

յեցւոց թղթոյն մէջ Երկիր խոսքացեալ կը կոչուի : Թալմուտներու մէջ Երկիր Խոյշելի կամ գերազանցօրէն Երկիրի կոչուած է :

Պաղեստինի սահմանները սուպէ փոփառուած են պատմութեան ընթացից մէջ Քանանու հնի Երկիրն չատ փոքր մվջոցի մը մէջ կ'ամփոփուէր : Յորբանան՝ իւր արևելքն էր, ժողով արևմուտը, հարաւային սահմանագլուխն Սորոմէն և Գոմուրէն կ'Ելլէր և, ի Գազա կ'աւարտէր, Հիւսիսային սահմանագլուխն Հերմնէն կը սկսէր, ի Սիդոն կ'աւարտէր : Հիւսիթ և Սորոմուն զեռ աւելի ընդարձակ աշխարհի մը կտապարեցին, որուն վրայ մենք հոս պիտի շխօսինք :

Անկարելի է Թալմուտից տեղեկութիւններով Ծիսուաի Փրիստոսի Ժամանակի Պաղեստինի սահմաններն ճշգիւ որոշել Այս լյանածաւալ խմբագրութեան մէջ առա անդ ցիրուցան տեղեկութիւններն, անորոշ շփոթ և շատ անգամ հաւասական են : Մերձաւրապէս ահա ասոնք էին սահմաններն . Եղովմայ աշխարհն զայն կը սահմանափակէր հարաւէն և սահմանագլուխն երեակայեալ գծի մը վրայ էր, Մեռեալ ծովուն հարաւէն ելլելով և ինչուան ծովին երթարով . այս ծովս արևմուտը կը կազմէր, բաց ի դէկ ի հիւսիս երկնցած կտոր մը երկրն, որ զՓիստիկէ կը կազմէր Տիրոսի և Սիդոնի հետ ի միսախն և որ Երուսաղեմէն կախումն շունէր : Հիւսիսէն սահմանածարայն նաշնակուած էր Լիբանան և եռոնով և Արելյնեան (Ասորիք) գաւառով վերլապէս արևելքէն : Պիրէա գաւառոն որ Յորբանանէն անդին էր, կամաց կամաց անապատի հետ կը խառնուէր : Աւել մին չենք կրնալ ճշգել. այս տեսակ սահմանածարերն բոլորովին կրօնական ըլլա ըով բնականապէս անորոշ և տարսամ կը մնան : Երուսաղէմ Պաղեստինի կրօնական կերպոնն զրեթէ բացառապէս բնակութիւն էր հրէական կրօնը պաշտողներուն : Քաղքէն հեռու բնակիլներն էեթանոսաց հետ խառն էին . և հեթանոսաց համեմատութիւնն կ'առաւելցը աւելի և աւելի, որդասի հեռացուէր սուրբ քաղքէն : Անդ ուր հրէայ ալ չէր հանդիպեր, անդ ուր բնակիլներն բոլորովին հեթանոս էին, գոն այլ ևս Պաղեստին շկար :

Իսկ Երկրին քաղաքական սահմանածարերն բնականապէս աւելի որոշ էին և միանգամայն ընդարձակ քան զկրօնական սահմաններն : Եղովմէ օրինակի համար ի հարաւ, կամ Արելյնիս ի հիւսիս կրնային չորրորդպետութեանց մասն ըլլալ, այս կամ այն Հերովդէսի ձեռքի տակն ըլլալ, և հետևաբար Պաղեստինի մասն ըլլալ, սակայն իրենց բնակչաց մէջ մի միայն հրէայ շռնէնալով :

Թալմուտներն Պաղեստինի չափազանց ընդարձակութիւն կու տան. 2, 250, 000 հոսովմէական քառակուսի մղոն ընդարձակութիւն ունեցած պիտի ըլլայ, երեակայական չափ մը լատագովական նպատակաւ ռարիներէն հնարուած :

Ս. Հերոնիմով Պաղեստինի հիւսիսէն ի հարաւ 160 հոսովմէական մղոն կը հաշուէր : Հառվմէական մղոն մը հաւասար է 1, 481¹, 734². 160 մղոն 237 քիլոմէտրի հաւասար է, կամ գրեթէ գաղղիական 59 փարսախի, զրեթէ մօտ

1. Վկայութիւններն գերահասկանալի ընելու համար յիշենք վթալմուտ, այժմնքն է հրահանգ, ուստանական աւանդութեանց հաւաքածոյ մէկ, իւր լրացուցիչ համարուած Սուրբ Գրոց : Թալմուտն իւր մէջ կը պարուածէ : 1° Երասուղի Բայնորին, Բ. գարու մէջ գրուած է . 2° Բայնորի Խայնով, Երկու մասի բաժնուածած : Միշտ կամ Երկրորդ որէնք, Բ. գարու վերջըն գրուած : Այնոր կամ սահման, տեսուի մը մէկնութիւն է Զ. գարու մէջ գրուած լմնցած : — Բարել. Կիրիկ. 8

2. Բարել. Սփակ. 49 :

3. Թաղաւ առ Տօրդանու :

Փարիզէն ի Հաւը հեռաւորութեան։ Երկրին լայնութիւնը շատ քիչ էր, և եթզ
Պիրէս մէջը չսեպենք, Յորդանանէց ցծովս գրեթէ քան փարսախ է։ Բայց
Ս. Հերոնիմոս լայնութեան համար թիւ մը շտար մեզ, Երկրին հարաւէն ի
հիւսիս երկայնութիւնը տալէն ետքը՝ կը զգուշանայ լայնութիւնը ըսելու այս
բառերով։ «Կամաշեմ խոսուացեալ երկրին լայնութիւնը ըսելու, մի գուցէ հե-
թանուաց հայկոյեալ պատճառ տուած ըլլամծ»։ Համառօտին Պաղեստին Չուի-
ցերիի չափ մակերեսով մ'ունէր։

Յիսուսի Քրիստոսի հրապարակական կենաց ատեն քաղաքական երեք մեծ
բաժանմունքներ կը նկատեմք։ 1º Հրէաստան և Սամարիա քանի մը սահմանա-
ծայր քաղաքներով հռովմէական կուսակալէ մը կը կառավարուէր։ 2º Գալի-
լիա և Պիրէս՝ Հերովդէս Անթիպասի շորրորդպետութեան մասն էին։ 3º Պա-
ղանէս, Տրակոննիտ, Կաւզաններ, Խոտորիս, Վէրանիթեր, Հերովդէսի եղբօրէն՝
Փիլիպոս շորրորդպաշտէն Կախումն ունէին։ Այս վերջին փորիկ և բոլորո-
վին աննշան տէրութեանց նկատմամբ ըսելու բան շոնիմ։ Տիբերիս էին հիւ-
սիս—արևելեան կողմն էին, տեղ մը՝ ուր Յիսուս երեք ոորք չկոփեց։— Ի հա-
կառակէն միւն գաւառաց վրայ մանրամասն պիտի խօսիմք, որոնք շատ անգամ
կը յիշուին նոր կոսակարանին մէջ։ Անոնց աշխարհագրական դիրքն շատ դիւրա-
հականալի է։ Հրէաստանի, Սամարիոյ և Գալիլիայի երեք գտաւոներն մին
միւսէն վերէր, Յորդանան գետին և ծովուն մէջ տեղ՝ Հրէաստան ի հարաւ,
Սամարիա միջակէտ, Գալիլիա ի հիւսիս։ Իսկ Պիրէս Յորդանանէն անդին ե-
ղած ամբողջ երկիրն կը պարունակէր իւր մէջն, Փիլիպոսի շորրորդպատու-
թեան հարաւակողմն։

Շարունակողի

Հ. Ներսէս Վ. Ճնշուեան

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՔ

ԵՐԱԶՆ ՄԱՀԱ

«Ե՛կ շումէ ի լորից Ռողմոց և Քիչա ի մեռեալս յայսոսիկ և կեցցեթ.
Նւ եմուտ է Մոսա շումէ և կամզմեցաթ կացին ի վերայ ոտից իւրեամց։»

Եցնահեւ.

Ա

Մովանայր անհուն դաշտն ըստուերներով,
Ճիւաղաձև կոյտ գետնաքարշ միզի
Լեռներն ընկըզմած՝ մարած էր զաստեղս。
Հրագոյն նըզողէր լոկ եղիւր մահկի։
Զախովն յեց 'ի ժայռ՝ և աշն 'ի մօրու՝
Հերարձակ՝ կանգուն կայ վեհ մարգարէն։
Խորհուրդք մեծամեծք կը լունաեն զիւր ճակատ։
Քան ըզմութն և անդը աչք իւր թափանցեն։
Կեանք առած կանգնի իւր դէմ ապագայն։
Բատ զօրել աշաց նըզմարէն ամբոխս
Խըռնեալս ուրուատիպ՝ որ ցընդին։— Ի ստոր